

ՀԱՄԱՌՈՅԱԿԱՆԱՐԿ

ՆԵՐՍԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻՒ

«ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՅ»

ԳՐՈՒԹԵԱՆ

ԺԲ դարու Հայ եկեղեցւոյ եւ ընդհանուր հայ իրականութեան ամենակարկառուն դէմքերէն եղաւ Ներսէս Լամբրոնացի, օժտուած բազմատեսակ յատկութիւններով, գիտութեամբ, իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ յատկապէս քրիստոսակէզ կեանքով: Ալիշան զինք կը կոչէ «մեր եկեղեցւոյ եւ ազգի գերագոյն պսակաց մին»¹ եւ չի վարանիր Ներսիսեան կոչել ԺԲ դարն ամբողջ՝ ի պատիւ երկու Ներսէսներու²:

Մեկնութիւն Սաղմոսաց-ը այս մեծ գիտնական-հոգեւորականի երտասարդական երկերէն է, շարադրուած 1178-1181 տարիներուն, 26-29 տարեկան հասակին³, «ի խնդրոյ միանձանց»⁴, եւ իր դաստիարակին՝ Յովհաննէսի յորդորներով⁵:

1. ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Հայապատում, Ս. Ղազար, Վենետիկ, 1901, էջ 414, ծնթ. 7:
2. ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Շնորհալի եւ պարագայ իւր, Ս. Ղազար, Վենետիկ, 1873, էջ 285:
3. «Ընդարձակ եւ հոգելից գործ, եւ չատ զարմանալի, մանաւանդ իր գրած ատեն տարիքին նկատմամբ» (ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Հայապատում, էջ 420, ծնթ. 3):
4. «Մեկնեաց... եւ զՍաղմոսն Դաւթի, ի խնդրոյ միանձանցն որ բնակեալ էին ի լերին, յորում ինքն առանձնացեալ ճգնէր. զոր բացայացտեաց՝ եթէ որով մտօք պարտ է մեղ զնոյն երգել: Զորմէ պատմեն, եթէ ի մեկնելն՝ սպասաւոր նորին տարեալ դնէր միանգամ յաւուրն ընդ երեկո՝ զհացն եւ զսպասն ամանօք ի պատուհանն խցկանն, եւ ի միւսումն աւուրն երթայր զմիւսն դնել, միշտ զնախ եղեալն անարատ ի տեղին գտանէ անթերի. քանզի ունդով շատանայր»: (ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., (Հրտ.) Ներքոյեան եւ յիշատակ սուլր եւ երիցս երանեալ տիեզերալոյց հօրն մերոյ Սրբոյն ներսէսի ամենիմաստ վարդապետի եւ արիի եպիսկոպոսի Տարսոնի, ի Հայապատում, անդ, էջ 420):
5. «Իսկ հոգեւոր հայրն իւր եւ դաստիարակն Յովհաննէս՝ ի նստելն երբեմն

Այս երկը նոր դարապղում մը կը բանայ հայ մատենագրութեան բնագաւառէն ներս, որովհետեւ առաջինն է իր տեսակին մէջ՝ որ կը ձեռնարկէ Դաւիթի հարիւրյիսուն Սաղմոսները լրիւ մեկնարանել:

Քրիստոնէութիւնը մուտք գործելով Հայաստան՝ անտարակոյս սորվեցուցած էր նաեւ սաղմոսներգութիւնը, աղօթքի այս հնաւանդ սովորութիւնը, որ Առաքելական Կանոններէն անգամ յանձնարարուած էր⁶: Այս պատճառով ալ սաղմոսները կը գըտնենք հայ ծիսարանին, հաւատացեալներու շրթունքին եւ հայ պատանիի դասագիրքին մէջ:

Սաղմոսներգութիւնը դարձած է Հայ Եկեղեցւոյ ծիսական աղօթքի Հիմնական առանցքը, օրական երէքէն մինչեւ ինն անգամ հասնելով անոր յաճախականութիւնը, իսկ կարգ մը վանքերու մէջ, ինչպէս Սաղմոսավանքի, Թանահատի⁷, Խոտակերաց⁸, եւն., գիշեր-ցերեկ անդադար աստուածային պաշտամունքը կը կատարուէր, եւ այդ պատճառով «մշտապաշտօնք» կը կոչուէին:

Սաղմոսները, սակայն, միայն վանականներու իւրայատուկ աղօթք-պարտականութիւնը չէր, այլ բոլոր հաւատացեալ ժողովուրդին՝ որ առ նուազն Առաւոտեան եւ Երեկոյեան ժամաստցութիւններուն պէտք է մասնակցէր⁹: Այս բարեպաշտութիւնը կը գտնենք նաեւ կարգ մը աղօթասէր թագաւորներու, իշխաններու եւ հայ բանակի մօտ: Զենոք Գլակ կը գրէ. «Արդ, ի նոյն աւանին ի գիշերին պաշտամանն, մինչ դեռ զօրհնութիւն երից

Երբեմն առ նմա՝ քննէր զմիտս Սաղմոսացն, եւ ի լուծանելն՝ աղաչէր գրել զնոյն եւ թողուկ ի պէտս զինի եկելոցն» (ԱՍՏՈՒՆ.Ց, ՍԿԵՒՆԱ.ՑԻ, պատմութիւն վարուց ներսիսի եախսկոպսի երգոց Սաղմոսի քննողի, ի Հայապատում, անդ, էջ 416):

6. «Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ եթէ ի պաշտաման եկեղեցւոյ ասասցեն զսաղմոսս եւ զօրհնութիւնս Դաւիթի, պաշտել օր ըստ օրէ յամենայն ժամ զմարգարէութիւնսն Դաւիթի ՃՇ սաղմոս, որպէս եւ ասէն իսկ՝ օրհնեցից զծէր յամենայն ժամ յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմում: եւ յօրէնս Տեառն խորհեցաց ի տուէ եւ ի գիշերի. սաղմոս ասացից եւ ի միտ առից եւ լսելի արարից զձայն օրհնութեան նորա: եւ դարեալ սաղմոս ասացէք Աստուծոյ մերում եւ թագաւորին մերում սաղմոս ասացէք: (Կանոնի Առաքելական Ս., Կանոն իթ, էջ 25):
7. Տէ՛ս ՕՐՊԵԼԵԱՆ Ս., Պատմութիւն Հայոց, Ա., Լա, 186:
8. «Ի Վայոց Ձորոյ կողմանն Խոտակերից վանք, որ Քարկոփ կոչի. եւ սոքա մշտապաշտօնք» (ՕՐՊԵԼԵԱՆ Ս., անդ, Բ. ԿԲ. 84):
9. «Եւ ամենայն այր կամ կին կամ մանկունք դատարկացեալք ի գործոյ, եւ այգուն եւ Երեկուն խափանեսցեն զաղօթս, ոչ ժամանելով յեկեղեցին ունկն դնելով սահմանական կարգաց. նզովեալ է» (Կանոնի Փիլիպոսի, Կանոն Լ., էջ 116):

մանկանցն կատարէաք եւ թագաւորն [Տրդատ] առ մեզ էր ամենայն իշխանօքն ի յաղօթել»¹⁰:

Աւարայրի ճակատամարտէն առաջ «ի ժամ հաւուն ասելոյ՝ հրաման տային սուրբն Յովսէփ եւ Ղեւոնդ, հանդերձ ամենայն քահանայիւքն զպաշտօն կանոնին կատարել»¹¹ կը զրէ Ղազար Փարպեցի: Իսկ Վահան Մամիկոնեանի Սուրէնի դէմ ճակատամարտէն առաջ՝ «ամենայն զօրքն Հայոց, յորդոր սրտիւ խնդրելով յԱստուծոյ օգնովթիւն, կատարէին զահմանեալ ժամս գիշերոյն»¹²:

Յովհաննէս Քորեպիսկոպոս՝ Վարդ Ռշտունի իշխանի մասին հետեւեալը կը պատմէ. «Այս Վարդ եղեալ քրիստոսասէր ի տղայական տիոց մինչեւ ցկատարեալ ժամանակս, վարէր երկիւղիւն Աստուծոյ, այր խորհրդական եւ հանճարեղ, լի իմաստութեամբ եւ չնորհօքն Աստուծոյ, կեցեալ սրբութեամբ եւ պարկեշտութեամբ, խոնարհութեամբ, եկեղեցասիրութեամբ, պատուիրանասիրութեամբ, պաշտօնասահրութեամբ, զտիւ եւ ըդգիշեր ոչ պակասեցուցանէր ի տան իւրում գերգս աստուածային սաղմոսաց, կատարելով անխափան զեւթն անգամ սաղմոսն օդնութեան Դաւթի, քահանայիւք եւ դաս դաս պաշտօնէիւք գեղգեղելով՝ առաքէր զհրեշտակական երգս ի բարձունս»¹³: Կիրակոս Գանձակեցի այսակս կ'արտայայտուի Հասան իշխանի մասին. «այր բարեպաշտ եւ աստուածասէր... զպաշտօն տուրնջեան եւ գիշերոյ անխափան կատարէր՝ ուր եւ լինէր, իբրեւ զվանորայսն, եւ յիշտակ յարութեան փրկչին յաւուր միշաբաթով՝ յոտանաւոր տքնութեամբ անցուցանէր անքուն»¹⁴: Կարելի չէ անտեսել նաեւ Ներսէս Շնորհալի մեծ Հայրապետին ձեռնարկը՝ Հռոմէկլայի պահակներուն համար սաղմոսներէն քաղուած երդ հիւսելով¹⁵:

Միաժամանակ, Դաւթի Սաղմոսարանը այբուբենի ուսուցումէն ետք առաջին «դասագիրք»ը եղած է հայ ուսանողին¹⁶,

10. ԶԵՆՈԲ ԳԼԱԿ, Պատմութիւն Տարօնյ, Ս. Ղազար, Վենետիկ, 1832, էջ 44:

11. ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ, Պատմութիւն Հայոց, Ս. Ղազար, Վենետիկ, 1933, լ. 224:

12. Անդ, ՀԱ, էջ 417:

13. ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Հայապատում, անդ, էջ 231:

14. ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, Պատմութիւն, Ս. Ղազար, Վենետիկ, 1865, էջ 145:

15. «... արար նա երգս եւ ուսույց այնոցիկ որ պահէին զբերդն, զի փոխանակ վայրապար ճայնից զայն ասասցեն. որոյ սկիզբն է սաղմոսն Դաւթի, "Տիշեցի ի գիշերի զանուն քո Տէր". եւ այսակս խորհրդաբար ըստ կարգի. Զարթիք փառք իմ. որ այժմ ասի յեկեղեցի ի ժամ գիշերային պաշտաման». ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, անդ, էջ 68:

16. Ինչպէս ցոյց կու տան ԺԹ դարուն մանուկներու համար հրատարակուած

որ պարտադրուած էր անգիր գիտնալ 150 սաղմոսները։ յիշատակովթեան արժանի է Գրիգոր Խաթեցիի ինքնանկարը։ 1419 թուականի Աւետարանին¹⁷ մէջ, ուր ինքը, դասախոսը, նստած աթոռին՝ աջով բռնած է պնակիտը, որու վրայ կը կարդացուի՝ «Երանեալ է այր որ» առաջին սաղմոսի սկզբնաւորութիւնը, իսկ ձախ ձեռքին ունի ճպոտ մը, կարկառուն ու պատրաստ սխալ-ները նշելու։ Աշակերտ մը, կանգնած, կարդալ փորձելու վիճակի մէջ է, իսկ ետեւը, ծալապատիկ, ուրիշ աշակերտ մը կայ աջ ձեռքը բարձրացուցած՝ խօսք խնդրելու դիրքով։

Անհասկնալի եւ անհաւատալի կը թուի որ այսքան տարածուած ու Հանրածանօթ եւ միաժամանակ խրթին Սաղմոսարանը Ներսէս Լամբրոնացիէ առաջ չէ ունեցած իր ամբողջական մեկ-նութիւնը, մինչ Քրիստոնեայ Արեւելքի եւ ընդհանուր Եկեղեցւոյ մէջ արդէն 222 եւ 247 թուականներուն Որոգինէս մեկնած է սաղմոսները, Եւսեբիոս Կեսարացին 330 թուականին ամբող-ջական մեկնութիւն մը գրած է։ Աստերիոս Սոփիեատէսի ալ Հե-րոնիմոս կ'ընծայէ սաղմոսներու մեկնութիւն մը։ Ամբողջական կամ մասնակի մեկնութիւններ ունին Աթանաս, Դիդիմոս Աղեք-սանդրացի, Ապողինար, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նիւացի, Եւագր Պոնտացի, Յովհաննէս Ուսկերերան, Կիւրեղ Աղեքսան-դրացի, Եսիքիոս Երուսաղէմացի, Դիոդորոս Տարսոնացի, Թէո-դորոս Մոպսուէստացի, Թէոդորէտոս, Ամբրոսիոս, Հերոնի-մոս, Օգոստինոս։

Ներսէս Լամբրոնացիի Մեկնութիւն Սաղմոսացը, ինչպէս վերեւ նշեցինք, նոր դարաշրջան մը կը բանայ հայ Եկեղեցական գրականութեան մէջ։ Այդ կու գար հսկայ պակաս մը լրացնելու, յագեցնելու մեծ ծարաւ մը հայ Եկեղեցականին եւ ժողովուր-դին։ Հիացնող է Լամբրոնացիի այս երկին ունեցած օրինակու-թիւններու մեծ քանակը։ Ներկայիս, մօտաւորապէս յիսուն օրի-նակ նախանձախնդրութեամբ կը պահուին զանազան Մատենա-դարաններու մէջ։ Հետաքրքրական է անդրադառնալ թէ ինչպէս դարերու ընթացքին պատահած անհամար հրդեհներուն, կողո-պուտներուն եւ աւերածներուն վերապրած են այսքան մեծ քա-նակութեամբ ձեռագիրներ, նշան այս երկին փնտուած եւ փա-

¹⁷ "Հեղերէն", այսինքն հեգելու համար վանկատուած սաղմոսարանները (տե՛ս Սալմոս, ա. Կանոն, Հեղերէն բաժանեալ ի պէտո մանկանց, Վ. Ղազար, Վենետիկ, 1804)։

17. Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 3714, 14թ։

փաքելի ըլլալուն¹⁸: Թուականներն ստուգելով՝ կը տեսնենք թէ բոլոր դարերու ընթացքին կատարուած են ամբողջական եւ մասնակի օրինակութիւններ, մինչեւ իսկ տպագրութեան պատրաստութիւն մըն ալ տեսած է Յովհաննէս վրդ. Ամասիացին¹⁹ 1785-ին՝ Ամսդերտամի մէջ կատարուելիք, որ սակայն բնաւ չէ իրագործուած:

Ներսէս Լամբրոնացիի Մեկնութիւն Սաղմոսացի կարեւորութիւնը տեսնելով նպատակայարմար նկատեցինք, իր մահուան ութշարիւրամեակին, անդրադառնալ այս երկին մասին:

Ձեռագրական այս հսկայ աւանդը ուսումնասիրելով քննական հրատարակութիւնը պատրաստել՝ այս է մեր հիմնական նպատակը, որու իրագործումին համար արդէն որոշ աշխատանք տարուած է:

Հիմնականին մէջ, աշխատանքներու ներկայ փուլին կրնանք ենթադրել ձեռագիրներու երկու խմբաւորում. առաջին խումբ մը կարելի է հաւաքել Ներսէս Լամբրոնացիի նախագաղափարին առաջին օրինակութեան չուրջ, կատարուած հեղինակին կենդանութեան՝ Սամուէլ Սկեւուացիի ձեռքով, բնագրի յօրինումէն միայն ութ տարի ետք: Իսկ երկրորդ խումբ մը կը կազմեն վրիպակներով լեցուն սկզբնագիրէ մը առաջացած ձեռագիրներ:

Ներսէս Լամբրոնացիի Մեկնութիւն Սաղմոսացի ձեռագիրներու բաղդատութեամբ քննական հրատարակութիւնը պատրաստելը միայն նպատակ չունի Նախնեաց մատենագրութեան գրադարանը ճոխացնել նոր հրատարակումով մը, որ ինքնին բաւարար խթանիչ եւ արդարացուցիչ պատճառ կրնար ըլլալ, այլ յատկապէս կ'ուզէ սատարել ներկայ դարուս մեր տառապած հայ ազգի հոգեւոր վերելքին եւ լուսաւորութեան:

Հ. ՍԵՐՈԲ ԶԱՄՈՒՐԼԵԱՆ

18. Հետաքրքրական է տեսնել թէ ինչպէս 1653ին Ջուղայեցի վաճառական մը Պոլսոյ մէջ անձամբ կ'օրինակէ Սաղմոսի մեկնութիւնը: «Արդ ես վերջին ծնունդս կանանց, յետնեալ ամենայն մարդկան Ջուղայեցի շատայցը լող վաճառական. Զաքարիաս ցանկացող եղէ եռափափաք սիրով, մեկնութեան սաղմոսի, զոր մեկնեալ է երիցս երանեալ սուրբ վարդապետն ներսէս որ է Լամբրոնացի, ետու գրել ի ըստամազօլ. կէս մի ես գրեցի որչափ որ իմ կարն էր»: Յիշատակարան երեւանի Մատենադարանի ձեռ. թիւ 1177:
19. Մայր Յուցան Հայերէն Ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, ՃԵՄՃԵՄՆԵՆ Հ. Ս., (հրտ.), Հատ. 2, Ս. Ղազար, Վենետիկ, 1996, Ձեռ. թիւ 1013, սիւնակ 1166: